



Ցարական գինն է . . . 130 դր.  
Վեցամսեայ . . . 70 "  
Եռամսեայ . . . 40 "  
Մեկ անուշուր մտղն 3 դր. անուշ.  
Ստորագրութիւնները կանխիկ են :  
Ստորագրութիւնները ամեն ամսոյն 1 ին  
եւ 16 ին կը սկսին :

Դուրս երթալիք լրագրներուն համարու  
ճախերը անողին վրայ է :  
Լրագրոյս վերաբերեալ համայն կամ որ  
եւ ինչ գրութիւն, խմբագրին պիտի  
ուղղուի . եւ ասոնց համարում ծախս  
քը խրկողն վրայ է :

## ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

### ԱՅՏ

Այսպէս, հինգշաբթի, չոր կայսերը մեզ  
համար զոց ըլլալուն պատճառաւ՝ լրագ-  
րոյս հրատարակութիւնն այսօրու ընէ ը-  
նելու կը պարտաւորինք :

### ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿԱՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ 8 ԱՊՐԷԼ

Եւրոպայէն այս շաբթու եկած հե-  
ռագրական լուրերը՝ ոմանք պատերազմա-  
կան ոմանք խաղաղական են : Պատերազ-  
մականները գրեթէ միշտ փարիզէն, թու-  
րքիէն ու Ալեքսանդրիայէն կուգան, խաղա-  
ղականներն ալ՝ Լոնտոնէն, Պէրլինէն  
ու Ֆեդերատիվիէն, ուր՝ ինչպէս յայտնի է  
արդէն մեր արգոյ ընկերոջոց, պատե-  
րազմին առաջին տանկէն համար ամեն  
փոյթ եւ ծանր ի դորձ կը դրվին կառավա-  
րութեանց կողմանէ :

Սոփոթական ճամբով եկած լուրերը՝  
որ աւելի հին են առաւել պատերազմական  
են : Ըրագրներուն խօսքին նայելով, տե-  
րութիւնները որչափ որ հաւանութիւն  
տուած են դեպքանաժողով ընելու, այ-  
սու ամենայնիւ դեպքանաժողովին բաց-  
մանը վերաբերեալ քանի մը երկրորդա-  
կան կէտերու վրայօք չեն կրցեր համա-  
ձայնի :

Պէրլինի իշխանական լրագրին խօս-  
քին նայելով, դեպքանաժողովին որոշե-  
լիք նիւթերը պիտի ըլլան՝ 1<sup>0</sup> Լոնտոնի  
ու Ստամբուլի մէջ պատերազմ չբաց-  
վելու միջոցները փնտրելու . 2<sup>0</sup> Լոնտ-  
ոնի տէրութեան Խաղաղ մէկ քանի տե-  
րութեանց հետ ըրած առանձին դաշ-  
նադրութիւնները փերցունելու ու անոնց  
տեղը դաշնակցութիւն մը հաստատելու  
տալով ըստ տէրութեանց մէջ . 3<sup>0</sup> Լո-  
նտոնի դանաշան տէրութեանց մէջ միա-  
ջրեւել պէտք եղած բարեկարգութիւններ  
ընելու վրայ խորհելու եւ Հռոմի երկիրնե-  
րէն օտար զօրութիւնները դուրս հանե-  
լու որոշում ընելու : Խաղաղ դանաշան  
տէրութիւնները ժողովին մէջ երեւոյթ  
խաններ պիտի ունենան ըլլալիք խոր-  
հուրդներուն մասնակից ըլլալու համար  
բայց քուէ չպիտի ունենան :

Լոնտոնի պայմանը կերելի որ ի-  
տալական տէրութեանց ընդունելի չէ եւ  
զեր . վասն զի կը հաստատեն թէ Հռո-  
մի պապը իմացուցեր է որ ինքը չուզեր  
երեսփոխան խրկել տէրութեանց դեպ-  
քանաժողով, եւ իր տէրութեանը նկատ-  
մամբ ըլլալիք որոշումները չմտնուիր :  
Այսպէս թէ Լոնտոնի կառավարութիւնն  
ալ նոյն մտքին վրայ է : Թուրքիայի,

Բարսալի եւ Սոփոնայի զօրութիւն-  
ներն ալ չեն ուզեր եղեր յառաջունել  
ինքզինքնին պարտաւորել դեպքանաժո-  
ղովին իրենց համար ընելիք որոշումներն  
ընդունելու :

Գանք Ստամբուլի : Լոնտոնի  
թիւնն ալ կը պահանջէ որ դեպքանաժո-  
ղովին մէջ ինքն ալ քուէ ունենայ մեծ  
տէրութեանց հետ՝ ինչպէս որ ասիւ ա-  
ռաջ եղած դեպքանաժողովներուն մէջ  
ունեցաւ : Երեւելիս պատերազմին մաս-  
նակից բոլորուն համար որուն մէջ ամեն-  
ւին շահ մը չունեն : Լոնտոնի ալ աստիկ  
դէմ կ'ենայ Ստամբուլի այս պահանջ-  
մանը եւ մասնաւոր կը պահանջէ որ Ստ-  
ամբուլի գերեւորական պատրաստութիւն-  
ները դադարեցնեն եւ խաղաղութեան փա-  
մանակ ունեցած զօրքերէն աւելի ուշադ-  
րօք ժողոված է նէ արձակ : Գաղղիա  
ալ ընդ հակառակ կը պահանջէ կրօնն որ  
Ստամբուլի եւ միւս բոլոր խաղաղական տե-  
րութիւնները քուէ ունենան դեպքանա-  
ժողովին մէջ, եւ Լոնտոնի ալ Ստամ-  
բուլի հետ իր գերեւորական պատրաստու-  
թիւնները դադարեցնեն դեպքանաժողովին  
բացվելէն առաջ :

Լոնտոնի տէրութեան իշխանական  
ընկեր մ'ալ կ'աւելցնեն կրօնն Լոնտոնի  
պահանջելով որ Խաղաղ մէկ քանի տե-  
րութեանց հետ ըրած առանձին դաշնադ-  
րութիւններուն չգաղթել, եւ մասնաւոր  
անոնց հաստատ մնալուն համար մինչեւ  
որ երաշխաւորութիւն չտրվի իրեն, անոնց  
վրայ քննութիւններ ըլլալուն չհամար :

Հաւանք են Եւրոպայի վերջին  
ըրագրներուն բերած լուրերը, որոնք  
ինչպէս կը տեսնուին խաղաղութեան հա-  
տատ մնալուն հաւանականութիւնները  
բոլորովին կը տկարացնեն :

Օգնուորական պատրաստութիւն-  
ները վերջին լուրերուն նայելով՝ ան-  
դադար փութով կը շարունակեն Գաղ-  
ղիոյ, Լոնտոնի, եւ Ստամբուլի մէջ :  
Գաղղիոյ մէջ պատերազմական անօրե-  
նութիւնները եղած լմացած են կրօնն եւ  
գերեւորական հրամանատարներն ալ ար-  
դէն ընտրված : Երկու մեծ բանակ  
պիտի ունենայ Գաղղիա, մէկը Խաղաղ  
կողմը՝ Երեւելի լեռանց տակ, եւ միւսը  
Պէրլինի կողմը՝ որ Ռեյնի բանակ պիտի  
կոչվի : Լոնտոնի տէրութեան մէջ ինչ  
մասնաւորութիւնը կայարը պիտի ընէ ան-  
ձամբ : Լոնտոնի գաղ իւրաքանչիւր մալ  
կը պատրաստուի Պէրլինի զօրապետին  
հրամանին տակ, եւ այս ալ պահանջ  
բանակ պիտի ըլլայ : Լոնտոնի բաւ-  
նարան զօրքերն արդէն պատրաստ են ծա-  
րայ ելելու իրենց ամեն սպառազինու-  
թեամբն ու միջոցներով :

Պէրլինի նաւարանը սպասող նաւա-

խուրքին մէկ մասն հրաման խրկվեցաւ  
որ թու ընէ իր ծայ :

Լոնտոնի տէրութեան ալ Խաղ-  
ղայի ամեն կողմը ահազին զօրութեամբ  
ամրացուցած է եւ բոլոր պատերազմական  
միջոցները ձեռք առած : Երկու հարիւր  
հազար զօրք ունի Խաղաղ մէջ :

Ստամբուլի պատրաստութիւններն  
ալ չափազանց մեծ են իր ընդարձակու-  
թեանն ու ժողովրդեան թուոյն նայե-  
լով : Հարիւր յիսուն հազար զօրք ու-  
նի արդէն պատրաստ եւ հեռաշահ ալ  
աւելցնելու վրայ է :

Լոնտոնի տէրութեան պատրաստութիւն-  
ներուն նայելով, թէ որ զժողովարար  
պատերազմ բացվի, նման չունենում  
աւելում եւ արիւնհեղու թիւն պիտի ըլ-  
լայ Խաղաղ մէջ : Լոնտոնի երեւելի քա-  
ղաքաբնակները չեն կրնար հիմաւորել  
կրօնն պատերազմին ունենալիք ընդար-  
ձակութիւնը, փորձանք եւ հետեւանք  
ները : Լոնտոնի պատճառաւ որ Եւրոպայ  
եւ Բուսիոյ տէրութիւնները սրտի մը-  
տօք կաշխատին դժուարութիւնները խա-  
ղաղական ճամբով լուծելու, եւ երանի թէ  
յաջողեն :

Ռուսիոյ կառավարութիւնը՝ առա-  
ջարկեալ մեծ դեպքանաժողովին համար  
իրեն երեսփոխան անուանելէ արտաքին  
գործոց պաշտօնային Սերգեյեւի իշխանը  
որ ապրիլ 9ին Ռեյնի պատերազմին ճամբայ  
պիտի ելլէ :

Փարիզէն Պէրլինի իշխանական լրագ-  
րին զրկած նամակի մը խօսքին նայե-  
լով, Սերգեյեւի իշխանը Վ. Լեքսոն-  
զըր կայսեր կողմանէ յատուկ պաշտօնով մը  
ուղղակի փախչ պիտի երթայ Ա. Կար-  
լին կայսեր հետ տեսնուելու :

Եւրոպայի կառավարութեան պաշ-  
տօնայինները հասարակաց խորհրդարանը  
Օգոստէն ետեւ լուծելու որոշումներն ծա-  
նուցին երկու խորհրդարաններուն : Լորա  
Բալմֆրէ ընկալած իր կառավարութեան  
այս ըրած որոշումը ըսելով թէ Լոնտոն-  
թեան օրինադրին վրայ եղած վիճարա-  
նութիւնը կառավարութեան ինքիւր պէտք  
չէ ընելին, վասն զի կառավարած գործոյ  
մը համար կշտամբանք մը կամ անվստա-  
հութիւն մը չէր նշանակել կառավարու-  
թեան պաշտօնակից գէմ : Եւրոպայի  
զարանին անդամաց ընդունութիւնը մինչեւ  
յոյ լիս պիտի տեսնուի, որով ժամանակիս  
քաղաքական կարեւոր ինքիւններուն վը-  
րայ Եւրոպայի խորհրդարանին սպասված  
տեղեկութիւնները կը դադարեն քանի  
մը ամիս : Լոնտոնի ամենայնիւ Լորա Բալ-  
մֆրէին իմացուց թէ խորհրդարա-  
նը լուծվելէն առաջ խաղաղական խնդրոյն  
վիճակին վրայ հարցումներ ունի ընելիք

կառավարութեան պաշտօնակիցներուն :

Ստամբուլի կառավարութեան ար-  
տաքին գործոց պաշտօնակից Բալուր  
կոմսը շրջաբերական ծանուցադիր մը խը-  
կեց եւրոպայի բոլոր տէրութեանց քով  
գտնովոյ Ստամբուլի դեպքանաժողովին :  
Յիշեալ շրջաբերականին նիւթը հետեւ-  
եալ երեք զրկանքն էր :

Լ. Բալուր կոմսը՝ Խաղաղ խըն-  
դիրը լուծելու համար Ռուսիոյ առաջար-  
կած տէրութեանց ժողովին մէջէն Ստա-  
մբուլի անունը դուրս մնացած ըլլալուն  
վրայ զարմանալով ու ցաւելով կը բողո-  
քէ : Այլ յիշէ որ Ստամբուլի Կարմալա-  
տեղադրին մէջ ամենեւին շահ մը չունե-  
նալով՝ դաշնակից տէրութեանց գերեւոր-  
ական գործողութիւններուն մասնակից  
եղաւ՝ մարդ եւ աստի չնկայելով, եւ իր  
այս գործակցութիւնը երեք չորս հազար  
մարդու եւ յիսուն միլիոն ֆրանքի նըս-  
տաւ իրեն : Ռուսի հաստատութեամբ  
համոզված է Բալուր կոմսը թէ Ստա-  
մբուլի տէրութիւնը Երեւելի պատե-  
րազմին ետեւ Փարիզի մէջ խաղաղու-  
թեան դաշնադրութիւնը չնկալու համար  
եղած տէրութեանց ժողովին մասնակից  
ըլլալով, եւ ետքն ալ Գանուբեան իշ-  
խանութեանց վիճակը կարգի դնելու հա-  
մար եղած դեպքանաժողովներուն մաս-  
նակից ըլլալով, որոց ըրած կարգադրու-  
թիւններուն մէջ ամենեւին շահ մը չունե-  
նէր, ասով անհակառակելի իրաւունք մը  
ստացած է իր կարծիքը տալու եւրոպա-  
կան հինգ մեծ տէրութիւններուն խոր-  
հրդակցութեանը մէջ՝ երբ իր սեփական  
գոյութեան շահը կայ գործին մէջ :

Լ. Բալուր կոմսը չէր տար համա-  
ձայնիլ այն յառաջատես խորհրդածու-  
թեան թէ, Ստամբուլի տէրութեանց փա-  
ղովին մէջ ընդունվելու ըլլայ նէ, միւս  
խաղաղական տէրութիւններն ալ ընդուն-  
վել պէտք կըլլայ : Լոնտոնի տէրութեան  
դէմ, Ստամբուլի ոչ միայն նախընթաց  
նկատմունքներն յառաջ կ'ընէ որոշ-  
մով ինքը իր դրացիներուն իրաւունք-  
ներէն զատ յատուկ իրաւունք մը ըս-  
տացած է, այլ եւ իր ներկայ զատ եւ  
յատուկ կացութիւնը յառաջ կը բերէ որ  
տէրութեանց ժողովը ըլլալու առաջար-  
կութեանէն առաջ անցած անցքներուն մէջ  
ունեցած է ինքը : Ռուսիա չէ թէ ինք-  
նակամ յօժարութեամբ մը առաջարկեց  
Եւրոպայի հինգ մեծ տէրութիւններուն  
որ Խաղաղ ընդհանուր կացութեանը ըզ-  
րադին եւ բնակչաց վիճակը լուծելու  
միջոցներ փնտրեն : Վեճին սկզբնաւորու-  
թեան կէտն է Ստամբուլի ըրած դաշ-  
նադրութեան Լոնտոնի իրեն նկատմամբ բո-  
նած կացութեանը դէմ, եւ Լոնտոնի  
ալ նոյն դաշնադրութեան պատասխան Ստա-





Ի ՏՊԵՐԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՐԱԳՐԱՅ  
Կ. ԳՕԼԵՍԻ ԶԻՆԻԼԻ ԽԱՆ